

եւ ծանօթ ըլլայ այն իրեն՝, այլազգ անհականալի պիտի մայ եղաց եւ Սիրաբայ զբքերոս արտաքսում եւ կարգի տարբերութիւնն երկորդ կարծիքն ըստ մեզ չոս աւելի հաւանական պէտք է համարիլ: Գրիգոր թէ իւր գրոց Ազգին մէջ եւ թէ ուրիշ տեղեր կը ծանուցանէ թէ ինքն կընթանայ այն կարգին, որ կը գտնուի իւր Աստուածաշնչին մէջ, այսպէս մտադրութեան արժանի են ժամ մարդարէից վրայ գրած հատուածին սա տողերը. “Ոչ դարձեալ որպէս եղեալ են ի մատնինս, այնպէս է եւ ժամանակին ոցա, այլ այլ իմ օրինակաւ. զի ի սոցանէ ոմանք ժամանակաւ յառաջ մարդարէացան, բայց ոչ յառաջին եղեալ են Արդ զի ոչ արարին այսմիկ նոգը շարայարողը Ս. Տառիս, զի ի հոգեւորն խորհուրդ ոչնչ տանէ յաւելում կամ պակասում առաջն եւ երկորդ դասիլ, (Թ. 47. թ. 102թ.): Եւ սակայն գրիգորի ի մէջ բերած կարգն յայսմ ալ կը շեղի մինչեւ ցայժմ ծանօթ դասաւորութիւններէն: Նոր կասակարանի բաժինը մատամբ համաձայն է Սարկաւագի կարգադրութեանց, այսպէս Աւետարանչաց դասաւորութիւնն: Պաւլոսի Փառ (Ճե) թղթոց շաբքն Այրիվանեցւոյ յիշատակած (Եղ 34) “Ըստ գրութեան կղեմայ որպէս եգիտ, դասաւորութեամբ է եւ որ ամենէն ընդունուածն է: Աւելի երկար զեաղիլ նիւթովս աւելորդ կը համարինք մեր ծրագրին համար. անցնիք Բ. Մասին:

Հ. Ն. Ակնհանն



ԵՂԻՇԵ

ՔՆՆԿԱԾՆ ՈՒՍՏԻՐՆԵՍՈՒՐՈՒԹԻՒՆ

ԿՐՈՐԴԻ ԳԻՐԳ

ԿԼԱԽԻ Ա.

§ 1. ՍԱՍԱԾՆԱԾՆ

Սասանեանց տիրապետութիւնը կամ հարցառութիւնն որ էլիք բացա թէ քաղաքական եւ թէ կրօնից պատառութեանց: Այս հարցութիւնը իւր կրօնական եւ քաղաքական ըմբռանելերուն ամենէն տենդոս ժամանակին մէջ սկսած քրի-

Ա Եթ-Մովկեսեանի տարակյան այս նկատմամբ (Խու. 231) սիալ ժամանակացութեան հնաւութեամբ է և չմնա. Եթ-Մովկեսեանի ի մէջ բերած ցանկերն հետ. Խու. 253-266:

առնեայ Հայաստանի հետ շփուկլ. ընկճելու շփում մը: Քաղաքականութիւնը իր օնն է Ասանանց համար. այս է պատճառն որ իրենց բարոր պատերազմներ կրօնական գիմակ մուռնեան: Արատաշիր, Ասանանան հաստաթեան հիմնադրք, գերազանց մոգ մէկ մագերս ցեղէն, պետական կրօնի գաղափարը նա յլացաւ. նա պատրաստեց այն ծրագիրը որուն հաւատարիմ մեսին իւր գրեթէ բոլոր յաջորդները. բացառութիւնը շատ քիչ է: Արատաշիր Ասանանան գահը հաստատելով, մոգութիւնը հաստատեց. մոգեր միշէւ այն ասեն որևէ քած մասցած իրոնիլ զօրացան անմոք եւ սկսած ծանրակիշա հեղինակութիւն ունենալ պետական գործերու մէջ: Արատաշիր իւր պետական կրօնի բրոյ հպատակներն ընդգրկումն մէջ կը անենէր Ասանանան հարստութեան ապահովան եւ մոգեր մշտ նոյնը շշանցին Արտաշէրի յաջորդներուն առջեւ: — “Արայ քաջ. Աստուածքն ետուն քեզ զտէրութիւնդ եւ զուղութիւնն, եւ սցինչ կարօտին նորա մարմաւոր մեծութեան, նոյն եւնի ի գործ բոյշացածին շահանագ ուղիւն ուղիւն, ոչ եւ ի ուրասիւն ուղիւն” (Եղիշէ Էջ 9, 16): Արտաշէր այդ սկզբանքով գործեց եւ իւր սկզբունքներու առածներ եղան. նա կասկեց իւր յաջորդին. “Կրտոցիր, զաւակս, որ կրօնն ու թագաւորութիւններին քրիր են. մին առանց միւսն չի կրար կենալ. որովհետեւ կրօնը իսպանին է թագաւորութեան եւ թագաւորութիւնը կրօնի պայտանն է:” — “Կրօն հաստատան կայ առանց թագաւորութեան, բայց թագաւորութիւն առանց կրօնի ոչ երեխը (Annales C. p. XXV. — Պատ. Պարու Էջ 51):

Տապահ Բ. աւելի յառաջ գնաց. Նա նոյն իսկ զպիտ հանդարքեր իւր կրօնի ազննեներուն (առև Բ. գիր. Գ. Ձ. Ձ.), թող արիշ կրօնները մանաւանգ քրիստոնեալթիւնը, որ բաւական նախանձելիք բարդաւանումն մը կը յառաջանար եւ այն Ցիրոնին մէջ: Տապահ գենինդգեղի հանդեպ կը հստատէր ազգագիւղաւութիւնը գրեթէ այն ժամանակինը երեւնիցից Ա. ժողովը քրիստոնեութեան հերետիկութիւնը կը հարուստէր:

Ասանեանք, որ իրենց “իշխանութիւնն որինք նկան վարքին, Շապուհով” (Բ.) պիտի բառ գործին. այսինքն՝ “մարտնչել ընդ այնակի, որ ու ընդ նույն որինք մասնէնին” (Եղիշէ Էջ 7): Հայր մէջ այդ որէն սկսած տարբեր ուղարկ դիմուլ Ցիրոնի շարժամները. զգացին որ տպագան արիւնու պիտի ըլլար: Այդ ասպանակներուն առաջին պայթաւութ Յագիերտ (Բ.) եր պիտու թշնամի եւ հակառակորդ երեւեցոցանեւ իւր հհաւատացեալը ի Քիրոտուն (նոյն անց): Որովհետեւ մարդկաները կը հստատին թէ որ “ոչ ունի զօրէն Դենիմազգեղն, և իսուլ եւ նոյն է նոյն” (առև Էջ 20):

1 Եթեմնէն կկան այս եւ կարպ այս էման (Հման. Գոր), որ կը իմաս իւր ականչները, որովհ որ կոյը և Խու. եւ աստուածքն ամբողութիւններուն ոչ կը անեն դենիմազգեղ հմարտութիւնը ու ալ լաւ (Annales A. Էջ 91):

ՄԵՆՔ աեաանք պատճառն ու բառնի էմ այն
ըրլը ընդհարութեարուն, որք ե - Զ գար զառչեցաւ-
ցին Տիրունն ու Հայերը : Այս էկեղեւ մէջ կ'ուզենք
ներկայացնել այն կոսեւ որ Սատանան զյժն
եղաւ ու ուզեցնի Հայուսանն Հայուսանն :
Նդիշէի շշանակին մէջ եւ Եղիշէի տեղեկութիւն-
ներուն լրատարանումը բաւական է այդ աշխատու-
թեան համար :

Սասանեանց կրօնը պյուղը ըստ ինքեան
գիտեալվ կարելի է ոսեղակացը թեան յանդիլ.
Սասանեանք ի զնո՞ր կաշխատէնք թէ ոչ ուրիշ
խօսով Մարգէսահամաթիւնը պիտի կըսար յաղ-
թեւ Քրիստոնէութեան : — Խնդրին ոյս տառեա-
թեամբ քննուին ալ կրնայ շեշտել Ալրդանանց
սոսնձնած գերին արժէքը : Տերը լու համար
կամ յունասիրական կամ պարսկադրական քառ-
պարականութեան մ'ենթառը թիւն :

§ 2. ማስተካከለბ

Պատմեանց պետական կրօք Արդաւանց
Պատմաթիւն մէջ նշանակութիւն է ուս ձեւերզվ.
Օքէն Խեցց, Գլուխութեւ, Մաքութեւ. Դի-ցոց
այսու քիչէն. Օքէն՝ ՀՀոգութափիւն պատուին քիչէն.
Իսկ Փարսկեցիւ յաճան Հանունիւն է իւ գործածէ:
Եղիշէիւ բոլոր ձեւերը միեւնյան Նշանակութիւն
ունին եւ համապատասխանն արդէ գիտական
բացառութիւններու. Մ-դյէ-ի-նա-նիւն է իսմ
Սպարտ-նիւն (Mazdeisme), Զ-ր-ց-ց-ս-ի-ն-իւն
(Zoroastrisme).

Մազդէականութիւն կ'ըստի կրօնի պաշտելութեան բան աւարկային՝ Մազդ-օհ (Maz-dâo = մազդ-գուռոն)՝ գերազայն առաւածը մազդէականութեան Ահաւր Մարտու (Ahura-Matra) առանձիւ. Զարադաշտականութիւն կ'ըստի այս մեծ օրէնքի կամ մարդութիւն, Զարադաշտ կամ Զարադշտանուն (Zarat-ushtira, թէվին կամ օհեցոյն ուղիւ աննցող), որ բարեր անցեալի է մէջ օրինաբար է Ահաւրամազդայի կրօնի. Կոչ Մաշտամիւն (Magisme) կ'ըստի այս պաշտամանեան առանձիւ, որը քարեմն է քահանաներն են մազդէական կրօնի: Այս երեւ սյութը բառական է բացառելու մոգերու ու երեք Պարսկականի կրօնական ճակաառարին մէջ: Մազդէականութիւնը միշտ ունեցաւ նյոյ պաշտամանեարը. բայց ճագանիւն Աստանանց ժամանակի՝ Արտաշեակ Խաթրիկանով՝ միխյան սկսաւ նշանակէլ Արգեպաշտական թիւն կամ Զարադաշտականութիւն Աքրիմնեանց ժամանակի հաղին նշանակութիւն անձին թէեւ տարածուած Պարսկականի ամէն կողմէ: Ուրեմն Աքրիմնեան ներու (կիրառ եւ Գարեհն) ժամանակ մոնքերու դիմաւած գործն եր երազ մելինն Աքրիմնեանի մէջ պայսէս յառաջ քայլելով պահ մէ քահի աւ ամբացաւ: Գարեհն ընկեցն զանանը, իսկ Քսեկըսէիք ժամանակ նորէն սկսան հելինակութիւն սահմանալ: Արշախանեաց ժամանակութիւնը մոգութեակութեան. Սասանանց արքապետութիւնը մոգութեան անկանութիւնն է: մոգեւ ալ իրենց դիմաւորէն մահան կը պահինայի: Աքրունիքի մէջ մոգերու պայմանագիր յառաջաւոր իր բացառութիւնն եռնական հենանակ:

॥**ପାତ୍ର** ମର୍ଯ୍ୟାକାଳ ଦୀପାଳିମ ଲାଭିନ୍ତି । ହରଣ୍ଗ
କୁନ୍ଦଗରୀରେ କ୍ଷେତ୍ର ବୀରାଜ (Ragha) କୁମର ଦୂର (Rai) ଡ୍ରାମ-
ପାତ୍ରଙ୍କ ଦେଖାନ୍ତର୍ମଲ୍ୟରେ, ତାଙ୍କ କେ ଶର୍ମିତ ନୟାଗର୍ଭେନ୍ଦୁ
ଫର୍ମାପଦି । ଦୀପାଳିମ ହେତୁ, “ଜୀବନାର ଅଧିକାରୀ,
କୁମର କୁ ଦେଖିବାକୁ” ଏହି ଅନୁମାନକୁବାର ଦେଖି ଦୀପାଳିମ
(ଫର୍ମ, ପତ୍ର 305) । **ପାତ୍ର** ଡ୍ରାମ-ପାତ୍ରଙ୍କାଳେ ଦେଖିବା
କ୍ଷେତ୍ରରେ (ପାତ୍ରଙ୍କ, ମର୍ଯ୍ୟାକାଳ, ମର୍ଯ୍ୟାପଦକାଳ) ହିମାନ୍ତର
ଲାଭିନ୍ତି । କିମ୍ବା କୁନ୍ଦଗରୀରେ କ୍ଷେତ୍ରରେ ଦୀପାଳିମ
ଦୂର (ପତ୍ର 16 । — **ଲୋକୀ** (CXC)) କେବୁ ମର୍ଯ୍ୟାମଦ ବେ,
ଅଧିକାରୀଙ୍କ କ୍ଷେତ୍ର ଦେଖାନ୍ତର୍ମଲ୍ୟରେ ।

Մարգերեինց հեղինակութիւնը կը պարտին
ոչ միայն Արտաշեր Բարիքանին, ոյլ մասնաւանդ
ոյն աշխատանքներին, որով Աւետառ վերակազ-
մցին: Հերեւականութիւնը Աղեքսանդրի աշ-
խարհակալութիւններով արդի հերթափառն մի
առանձ էր Զօրոգաշտի կոնին եւ Աւետառի հին
լրջան ունահութիւններով էր նյոյ իսկ մոգերուն
(Հարլէ ԽՍՏՎ). Պատճը ծանր էր՝ երբ Սա-
սանակաց ժամանակ սկսուն կազմել իրենց կրօնա-
կան գրքը, որը մադական էր եւ Զօրոգաշտի
անառանձնական նշաններն են: Սասանանց Աւե-
տառն 21 գրքեր կամ Նախաներե (Naska) կը
բարդանար իրը մացորդը Աղեքսանդրի պյած-
ներուն: 21էն երեք գիրք մացած է այժմ եւ այս
երեքն վոնդրուող միայն ամբողջ կը համորուի:
Այս գրքը Սասանանց Աւետառին հաջոյի բե-
կորը կրնայ Նամարուի, ինչպէս Սասանանցն ալ
իրենց նախորդին: Միայն Դարեհ Աշապատեանի
ժամանակ 12.000 կամու մադակաթներու վրայ
գրուած էր Աւետառն: Սասանանց եւ մոգերուն
զիջք եղաւ իրենց գտածեր հաւաքել և կազմել
կրօնական գրքը, որ սակայն թէ քանակակի թեառ-
ու թէ մասնաւանդ որակութեամբ բոլորովին հե-
ացացած էր հնագոյննեն: Կոյ Աւետառին թէ է կեզուն
եւ թէ բավանդակութիւնը մադական է եւ կրօնա-
կան վերհաստատաթեամբ Նոր-Զօրոգաշտունու-
թիւնն էր որ կը տիգեր կամ մահանիւնը մեր մա-
տեսնագիրներու ծանօթ կազմով (Ճման: Հարլէ
ԾԿ: — Առաջն Ը օրոն: V-VI).

Հայոց տրու գար տեսի մոլորդեան վերա-
կանդառակ' 226—652. Արարական առքի ու
հուրը փացուց ամեն ինչ (պատ. պարսից էջ 74).
— Հարբէ XXXVI—VII Annales A. chp. II):

կ'ըսուին (ուսկից՝ Փարուիչնութեա, Parisisme), 1881ին հաղին 16,000ի կը համեմին պարսկ տիբրագուառթեան մջի Հետեհետ ծանրացր ինքանիան ճնշումին տակ սահմանացան Հնդկաստան պատառանիլ եւ նոյն տարին 89.837ի կը համեմ Հնդկի-Փարսիներու թիւը (Annales նոյն անդ):

Հելենականութիւնը եւ Արարականութիւնը այդ եղիք ազգակիւրը եղան Պարսկաստանի կրօնական կենացքն, որուն գարմանը անկումն էլ Հելենականութիւնը նոր ըմբռանում, ներ, միթեր բրար ըուն Զարդարաշտականութեան: Արարականութիւնը բորորդիվ վերցուց Մոգութիւնը, որ Զարդարաշտ անսանզ խորհրդանշանում էր եւ ըստ ինքեան հետի էր անկէ: Իսկ Քրիստոնութիւնը՝ Հելենականութեան մինչեւ միջնաւ Արարականութիւնը տարածեաւոց ժամանակամիջնացին՝ նպաստեց Տաղդեականութեան: Միայն, պէտք է խոստովանիլ որ, եթէ Շապուհ չփոխեր իւր ընթացքը Քրիստոնէւթեան հանգէ ըստ ամենոյն հաւաքնութեան՝ Կոստանդիանոսէն պիտի կրեր լուսագլյա հարաւաց:

Ա-նոյն Զարդարաշտական կամ Մազդեական կրօնի ուրբ գրեթեուն ամբողջութիւն է: Սասանեաց 21 նախարարը, զօր մայքը յօրինեցին, կորուծած են: անսցմէ երեք գիրը մայք կամ այդմ. 1. Վ-նոյիու (Vandidâd)՝ մազրութեան օրէլքներու գիրը, որ 22 դրւենին կամ Գործներէ (Fargard) կը բարձանայ: 2. Յ-նոյ (Yasna) կամ Յացնա՝ դրազդարաթեան կամ Յ-ունիշ գիրը, որ 72 դրւենին կամ Հ-ունիշ (Ha) կը բարձանայ: 3. Վ-էլեթեր (Vispered), որ Յաշնոյի յաւելուած մ'է, լու եւ Յաշնու մ', որուն մշ քանի մը դրւենին ընդլայնած են:

Այս գրեթեն են որ կը կանոնարեն մազդէական պաշտամանէր արարագութիւնները: Երկու Ա-նոյու կոյ մին մեծ Աւետա որուն կոյուն է քիչը կամ Զ-նոյ (Zend), միուր պաշտամանէր համար պատրաստած Վ-նոյիու-Սուրէ (Vandidâd-Sâdâ, Գորչ-Վ-նոյիու): Անսցմէ զատ ուրին Խորդա-Աստրո (Khorda-Avesta. Խորդ = կոր, մասն, փոքրի): կամ Գ-ութիւն Ա-նոյ, որ կը բաշնդապէէ հաւաքնացեալեներու ազօթքը կամ թէ Աւետայի Վ-անահաստէն, Յաշնոյէն, Վ-էլեթերէն գուրու ուրիշ մասերը: — Յանկացին ուսումնափրանքներ արարագքն եւրպաց պատրագրուն մջոց: որք գ-ու կը զրոյնեցն են հանական կամ դրազդեանց վարպետները: Ամենէն ծակը եւ դամաւոր ինդիւնիւնն մին այդ գրեթեուն լիզուն էր: Նոյէթի մեկ հասուածը (էջ 112) զօրաւոր հեղինակութիւն մ'եղու Տարշիթեթերին՝ լուսելու այդ ինդիւրը: Մինչեւ հիմոյ մազդէական կրօնի ուրբ գրեթեր Զ-նոյ-Ա-նոյու անսցմէ ծանօթ էր:

¹ Le livre Vispered n'a pas d'existence en lui-même: On ne le récite, on ne le l'offre jamais seul: il ne répond à aucune réalité liturgique: ce n'est qu'une notation abrégée d'un service. (Annales A. p. LXVII).

§ 3. ԱՒԵՍՏԱՅԻ ԼԵԶՈՒՆ ԵՒ ԵՂԻՉԵ

Աւասանեանց ժամանակ Ա-նոյու բառը կը նշանակէր եւ դեռ կը նշանակէ կրօնին պրատական բնագիրը: եւ այս լեզուն, որով գրաւած էին անոնք, կը ուղեւ Աւետայի լեզու: Այս լեզուն գրեթածական չէր այս ժամանակամիջնոցն, յօրում Աւասանեանց Աւետան եւ անոր վարդապետութիւնը գրութեան գիրը եւ Արգապահութիւնը ըրին: Անսկիրիսի ազգական լեզու մ'է այդ եւ շատ մօն ազգական հին պարսկերէնի, այսինքն՝ այս լեզունը որ կը տեսնուի Աքիմենանց պաշտամական արձական արձագարութիւններուն վրայ եւ որ Պարսկաստան գաւառն՝ Հարստութեան (Dynastie) որբանին՝ յատուի գաւառաբարբառան էր (Dialekte): Բայց երկու գաւառաբարբառներուն բանասիրական բազագութիւնը կ'ապացուցնէ որ, անոնք ոչ թէ միեւնոյն մզուն երկու ժամանակին կը ներկայացնէն, այս երկու զուգահեռական եւ անկան ձեւեր: ուրիշ խօսով՝ Աւետայի լեզուն ուրիշ գաւառի մը բարբառը կը ներկայացնէ եւ ոչ Պարսկաստանին: Ընդհանրապէս զետ (zend) անոնք կոյ տառ այս գաւառաբարբառան: Անայի անուանամ: որովհետեւ բառը, ինչպէս պիտի տեսնենք, երեք լեզու մշանակիր: Աւելարկուցեցաւ հին բանդրէնին (vieux-bactriens) անուանել զայն, ու նեթագրութեամբ որ Բակարիսի Զարդարուշը առաջնորդ առաջնին համեսողին Ջայասպին երկրի լեզուն պիտի ներկայացնէր ... ձիք նեթագրութիւն մ'է այս: մենք գործածական բառը (terme) պիտի պահենք միայն պիտակ արձէք մը առաջ անոր:

Երկու ժամանակէ ի վեր մռած էր Աւետայի լեզուն, որուն հասկացողաւթիւնը կը պահուեր թէեւ աստուծարմանական գարուներու աստուծաթիւնը մշ. բայց կորուսի բարձանական մշ էր: Այս ասեն ուրիշ գրեթի թարգմանութիւնները ժամանակին լեզուունը զան-ն-երէնվ (pehlevi) ըրին, այսինքն այս ձեւը զր Աքիմենանց հին պարսկերէնց առած էր հին գոր մերկուրի մասն բնագրին Այս թարգմանութիւնները հին բնագրին ընծայութեան աւանդական իմաստը կը ներկայացնէն եւ որ կը նշանակուի վեր անսնունդ բառականօրէն սծանօթութիւննու: Այս կածուեր թէ այս աւանդական բացատրութիւնները գրեթի հետ միեւնական բացատրէն ըլվային, պահինքն անձնական քարագուշնու: Ասի բացարձակապէս Հարակուր կիցիք մ'էր յոդ առլու համար սասանեան թարգմանութիւններու: վասն զի գրեթե մռած մզունու մը խմբադրուած եւ մէկն ժողովորդի յարգանքնն ներկայացաւոծ ըլլալով, պէտք էր որ պատրամանութիւնները, գարերով առաջ եղած սկզբանդրին հասկացողութեանը վերանար համար, կոթնենին աւանդութեան մը, որ հնապահութեան բառագուստէր: Նշնակն պահաներէն թարգմանութիւնը երր սբրազան բնադիւներու ամենդին շանական Ապատ (Apastak Ա-նոյ): Ա-նոյ-սև և Զ-նոյ-սև ձեւը կը գործածէ: այսինքն՝ պրազան բնագիրը եւ բի հրամայուած ու պրազան բացարձակութիւնը. (Զ-նոյ

երբեք չնշանակեր բնադիր կամ լեզուս]: Երբեք ուղարկ մը շտանուիր որ Զնաւ անուն դիրք Մ'եղած ըլլայ իրը Աւետայի մեկնութիւն. բայց անպատճառ կային բազմաթիւ գործեր, որը կը մարմանորեին աւանդական Զնաւը եւ այս գործերէն է որ ելած էն թարգմանութիւններ ու մեխութիւններ, որը հասած են մեզ Այս տեսակ գործերէն կային արդէն պաթմանական ժամանակամիջոցին. վասն զի եւր գործը հայ ժամանակադիր մը, նելիչ, նշանաւոր հաստատէի մը մեջ կը յիշէ Պահանջի կամ Պահանջի կրօնական գրականութեան այն ճիշդերուն մէջ, որոնց արիացած պէտք էր ըլլալ մեծ քուրմ մը (այսնքն՝ Գնաւուր կամ Մ'եղեո): Արդ՝ այս Պահանջի բանն է որ, մընի գրառման եւ արդ ժամանակամիջոցին, ամէն հին բանի համար կերպար կուելով մինչեւ իսկ Սատանեանց լեզուն ու նշանակեց, և Սատանեանց ժամանակ իսկ կը պահէր իւր սկզբանական իմաստը եւ կը կերպարէւր Պահանջի կամ Պարհա (Parthava) լեզուին եւ գրականութեան մէջ. (Annales A. chp. II. — C. p. XCIV—V):



ՑՈՒՑԱԿ 2ԵԽԱԳՐԱՅ ԹՎԱԲԻՐԻ ԶԻ

Ցուցակ ձեռագրաց Ս. Աստվածածին եկեղեցւոյն Հարսոյի կամ Յնդրամաղի:

(Հայունականական)

9.

Ս Ե Ղ Ե Դ Ի Ք

ԹՎԱԼ. = 1689.

ԹՈՒՂ.Թ.Բ. 36: — ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 10X8X0,7 մմ.: — ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասին, շատ մարդու: — ԳՈՒՄ մանր բոլորիք. տող 16. Թանար սիւ. սկզբանառողութ կար միր եւ ոսկեզօծ: — ՆՈՒԹ ողորկ եւ սպիտակ թուղթ: — ԿԱԶՁ կախապատ բասարար, թարպանակ մթուվ, երեսը ոսկեզօծ: — ՀԱՆԳԱՎԱՆՔ շատ մարդու: — ԳԱԾԱԿ ԹՈՒՂ.Թ. էլ 1ա-3ա, 36ա-բ: + ԼՈՒՄԱՆՑԱՀԱՐԴՈՒՆԾ շատ կան, ամէն էլ ոսի զարդարուն աշխանկմբ, մժաղիք պատկերն սրբուն էլ 3թ, 14թ, 20թ, 23թ, 33թ: Թորուն ալ շատ զեղեցիք ու շատ առեսասար: — ԳՐՈՒ Գետրու. ստացող Տիրացու Արքիամ. Թուական Ոմէլ. = 1689 տես Գ. Պոլիս: ծաղկուն Գրիգոր: — Ձեռագիրը այժմ սեպականութիւնն է Մոծ. Խաչիկ աղա Սարամանի:

Ձեռագիր կը պարունակէ Տօնական օրերուն երդուած և կեղեցան մեղեդիսեր՝ իսակերպ: Ամէնն վերջ կայ Տաղ Ա. Կարպատտի:

ՅԱՀԵՐԱԿԱՆԻՒՆ: Էջ 3թ ինիք մը առ մակաւ գրութեամբ. «Քի. Ճռ. պետքու գրպատ»:

Էջ 8թ: «Զպատակահան գրիգորն Յիշեսիլք ք ար ով հարց եւ եղապայլք»:

Գիշատուր յեւորուուն: Էջ 8թ: Շետամբ սուստուն: իւ մզդուս պետքուն որ մայդ զանուն ուն մի գրուն ոչ այս յուսուցուն ի՞ որ անուստէ: և հնացեալ եմ ի բարի գործոց Ազարմէ Ազարմէ զանափազգք պամ գչծիս Միով նու որդորին լիչի զանարժուն գծոց, և գուց յիշեալ լիչիք ի տէ մարդ յու քէ: Ամէն Ամէն Ամէն: Արդ գերցաց մազեցիս կաստանին պաւաչ ի բուռ նր ոսրցիք սուստ թիլին անց: բայով կանչեած ուրացու արդհամէն:

10.

ՑԱՂԱԳՍ ԱՍՏՈՒԱԾԱՅԻՆ ԿԱՏԱՐԵԼՈՒԹԵԱՆՑ

1826.

ԹՈՒՂ.Թ.Բ. 66. գրուած էլ 1-100: — ՄԵԾՈՒԹԻՒՆ 21X17X1 սմ.: — ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասին, շատ մարդու: — ԳՈՒՄ նուր. տող 19-20. Թանար սիւ. վերանցուն սիւ կամ վարզապայն: — ՆՈՒԹ աստ թուղթ: + ԱԱԶՁ նոր կախարդ: — ՀԱՆԳԱՎԱՆՔ բառ մարդու: — ԴԱՏԱԿ ԹՈՒՂ.Թ. էլ 10: — ԼՈՒՄԱՆՑԱՀԱՐ ԴԵՐ չկան. բայս սկզբանառակը գեղեցիկ թուղարքը են. սկզբը կայ Ս. Սերորի մծադիր պատկերը: — ԳՐՈՒ են ան անձանօթ. թուական 1826Շ Ձեռագրին այժմ սեպականութիւնն է որ. Ցիզուն Մելիք ԶՈՒՐԱԲԻՆ:

Մատեանսէ ՅԱղագու Անային բացարձակ կատարելու թեանցն ոյսինքն Անային ստորդելեացն: որուն համար դըքին առաջն էջին վրայ կ'ըսուի. “Առդ գուղնաբեյու բանս թարգմանեալ եղեւ ի լուսինց բարութէ՝ ի Հայոց լեզու ի ձեռն ուրաք լիշտի Սատինի իրօնուրի. ի փառ քի այ յուսին մերց Ամեն:”

Ցիշատակաղութիւնք կան. միոյն էլ 66 կնիք մը առ վերանցութեանք “Նաւաւաւ Ա. Ա. Ա. (ոյն է Սամբակ): եւ ամէնն վերը էլ 100: Թուական մը. “յագ ան 1826:”

11.

ԱՊՈՅԱԳԻՐՁ ԵՓՐԵՄ ԽՈՒՐԻՆ ԿԱՍՐՈՅ

?

ԹՈՒՂ.Թ.Բ. 68: — ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15X10X2 սմ.: — ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասին, ու կանուսար: — ԳՈՒՄ նուր: Թանար սիւ. սկզբանառակը ներմուծ միման կարմիր անզարդ. տող 17-18: — ՆՈՒԹ թանձ անողորդ թուղթ: — ԱԱԶՁ կաշեպատ փայտ: + ՀԱՆԳԱՎԱՆՔ միակ սկզբէն թերթու իրամա: — ԴԱՏԱԿ ԹՈՒՂ.Թ. 2 էջ. — ԼՈՒՄԱՆՑԱՀԱՐԸ են չկայ թաւաւ և ԳՐՈՒ են անձանօթ: Ենագրին այժմ սեպականութիւնն է զր. Ցիզրան Մելիք ԶՈՒՐԱԲԻՆ:

Մատեանս կը պարունակէ բաց ի Սրբոյն եփրեմի աղթքներէն, որ դըքին մեծադիրն մասը կը բանուն, այն է էջ 5ա-5 նա, նաև քանի մը արթքներ Ս. Գրիգոր Լուսուորչի անուստը, վարդան Ապրանիս մաղթաներ առ Ս. Սոտուած ծածինն (Ածածին ամենօրհնեալ, զպաղատանն մեր ընկալ) եւ ուրիշ քանի մը կիսատ ազգթքներ: Գիրքը ոչ մ յիշատակութիւն ունի: